

ՔՐԱՆԱՌԱՑԵԿԱՆ**ՖՐԱՆՍԱԿԱՆ ԲՆՆԱԴԱՏՈՒԹԵԱՆ****ԵՐԵՔ ՍԻՒՆԵՐԸ**

— առաջարկ —

Ինչպէս որ կը հասկնար Brunetière-ի կը կիրարկէր գրական քննադատութիւնը, որ, չըլլալով հանդերձ կատարելապէս կազմուած և անկախ, ողբերգութեան կամ վեպին պէտք ունէր որոշ կերպեր գոյաւորուելու և վերաբերուելու, որոշ միջոցներ հարկադրաբար գործածելի, որոշ խանալու որոն հասնի ջանալու էր, և գեր մը, զերջապէս, կամ պաշտօն մը զոր կատարել պատուի հարց կը Brunetière-ին համար:

Յայց որքան ալ առարկական ըլլայ մարդ և ո՞վ Brunetière-էն աւելի եղած է — ծայր աստիճան զժաւար է իրեն համար, զրեթէ անկարելի, տարական մեալ իր ստեղծած երկին, զժուար է զդնել անոր մէջ իր նախասիրութիւններէն, իր խառնւած քէն, աշխարհը և կեանքը յշանալու իր կերպէնն Այս դժուարութիւնը թերեւ ա'լ աւելի անյազելի է քննադատին համար քան ու է ուրիշ գրագէտի: Հակառակ իր յարատե պայքարին, զինք կը գտնենք ամբողջութեամբ իր յօցուածներուն իրառաքանչիւրին մէջ, իր նախասիրութիւններովը, ատելութիւններով և ձեռովկ' իմանալու կեանքն ու գրականութիւնը:

Brunetière-ի քննադատութեան ամենէն ակներեա զիձերէն մէկն է իր պատմական ձգտումը: Այս տեսակէտն շատ յատկանշաւական են Histoire et littérateur իր երեք հաստորները ուր կը գտնենք աւսումնասիրութիւններ որոնք կը վկայեն քննադատին մտազգութեառուն մասին այդ շրջանին: Բացայայտ է որ պատմութեան հարցեր զինք կը շահագրգուն բարձրորէն: Ծտիկ կարծիքը ըստ որում կին թէ թէ թէ առակ ֆրանսացի գիւղացին կ'ապէր բացարձակապէս թշուառ կեանք մը: ճշտորչէ աղջուակառ նութեան մէկ մասին արտազալթին երես ույթը ֆրանսական յեղափոխութեան առանքն ուր կը ինչ որ աղջուական էր այդ

յեղափոխութեան մէջ՝ քովն ի վեր ասելի խայտառակութիւններուն: որոշել ինչ որ արտադրեց այդ յեղափոխութիւնը իրերեւ առողջարար ազգեցութիւն՝ քովն ի վեր աղջուառ հետեւանքներու:

Ծանեկան է հաստատել թէ երբ զրական հարցերու կը մերձենայ, կ'ընտրէ այն նիւթերը որոնք պատմականորէն կրնան բարի աւարտին բերուիլ, ինչպէս օրինակ՝ «Խարուն ցաւը», Voltaire-ի թատրոնը, կամ այն հարցերը՝ որոնք կ'ենթագրեն պատմական ծանօթութիւնները, ինչպէս «Պատմական երգեր XVIII դարուն»:

Լիր հասկնալու համար թէ պատմական ձգտումը Brunetière-ի հոգիին մէջ որպան երկարատե և գլխաւոր հանդամնք ունէր, իր ուսումնասիրութիւններէն մինքնները: օրինակ, Յառաջդիմութեան զայդափանին կամ մութիւնը XVIII դարուն:

Քննադատը գլխաւորաբար կը նզնի՛ ցոյց տալ մեզի զանազան տարրերը որոնց արգասիքն է այս զաղափարը, իրեւ այլազան մետաղներ որոնք կը մտնեն բաղադրութեան մէջ իր զուգորդութեան, երեւան հանել զանազան զայդանները որոնք նպաստեցին նախ անոր ծլումին և յիտոյ՝ ծաղկումին, և մեզի ըմբռել տալ անոր եղափոխութեան յաջորդական կայսաններուն հետ անոր իմաստասիրական տարրողութիւնը:

Իր չուկէտն է սկիներու և նորերու պայքարը¹, Peraut-ին (Parallèles des anciens et des modernes) մասին խօսելով՝ «Հանաց ցոյց տալ որ հասած էր ժամանակը լայնենելու, կամ թերեւս, փոխելու գրական գատարակութեան դրութիւնը: — և զերծոյ, լաւագոյն միջոցը, ամենէն ապահովը, մըցելու հրներուն հետ, հաւասարելու անոնց կամ անցնելու զանոնք: Ե՛ր ներշնչութել մեր բարքերէն, ովզորութիւններէն, հաւասարիքներէն, ինչպէս անոնք ըստած էին իրենցիններէն: և փոխանակ ապրելու յաւիտնական յափշտակութեանը մէջ վաղընծական մօտեներու, նպաստակայարմար էր զանոնք կատարել ապահուագործել և անացմէտ տալ եղած աստացութերով կամ մեայսն յառաջդիմութեամբ, գիտութեան և արուեստներու կալուածին մէջ»: (Brunetière) զիւրած կ'ընդնշմարէ բոլոր այս տարրերու ընդէլլէն, կազմ որ գտնոնք իրարու կը զգէ, աղբիւը ուրիշ անոնք ծնունդ կ'առ-

նեն. ու կ'եզրակացնէ՝ ռահաւասի՛կ, յաս ռաջդիմութեան գաղափարն է այս, և արա զէն կասկածը՝ սա յարանուն բաղդութեան օրէնքին ար կը կազմէ այսօր անոր սահմանումին էական տարրերէն մինչ։

Յառաջդիմութեան այս գաղափարը, անգամ մը բանաձեւուած մտքերու մէջ տարու ճշգրտութեամբ, ի՞նչ բանին պիտի հաս կազրուեր։ Քրիստոնէական գաղափարին իսկ, որուն տեղը պիտի առնէր. մինչ որ Perrault-ն լաւագոյն ըմբռնած է այն և թէ քրիստոնէութիւնը, իր էռութեան մէջ ու դէմ է երկու գաղափարիներուն որոնք կը սկսին ծագիւ «Parallèles-ներուն» մէջ, անհետն յատաղդիմութիւնը և բնութեան ու հենքներու կայունութիւնը։ որովհետ որպակսի յայտնուի յատակ կերպով թէ Քրիստոնէութիւնը դէմ էր նորութեան պատհանջքին, որ կը յայտնուէր ամենուրեք, նոյնատեն, բաւ համարուած էր անոր ենթարկել կամ կցել գրական կալուածք ո ինչպէս կարգ մը հեղինակներ — որոնցմէ Desmarests — փորձեր էին ընկել։

Brunetière ցոյց կուտայ յետոյ այն կապերը որոնք գոյութիւն ունէրն յառաջդիմութեան գաղափարին և ժամանակի բարքերուն վիճակին միջն, և կը հաստատէ, օրինակներու վրայ կրթնած, թէ այդ գաղափարին նակատագիրը ուսէժգութէն նպաստաւորուած էր բարքերու լայրութեամբ», արգասիք ինք իսկ պատմական կարգ մը դէպքերու, որոնց կարեւորագոյններն են, նաև ի Հրովարտակին յետսկաման հատ. Quietismէ-ի հարցը և Jansenistes-ներու հաւածանքը, եւ դիտել կուտայ թէ որքան ազգու կերպով գործած են այս պատճառն ները զատելու համար կրօնը զարուն ու գիէն։

Այլ գէպքեր տակաւին նպաստեցին մզում տալու յառաջդիմութեան գաղափարը րին, մինչեւ զայն կերածելը և մարդկուս թեան կրօնքի մը, յառաջխաղացք ընդհանուր բարեկեցութեան, զիտութեան, սփռում «լոյսերու»։

Fontenille կուգայ, և իր գործերուն ընդմէջէն, յառաջդիմութեան գաղափարը նախ պիտի առնէ աւելի կորով, յետոյ աւելի լրջութիւն եւ հեղինակութիւն։ Արգարեւ Eloges académiques-ի, histoire des oracles et des Entretiens sur la pluralité des mondes-ի

հեղինակն է որ կը բանաձեւէ ճշգրտութեամբ յառաջդիմութիւն գաղափարին բաղկացուցիչ երկու տարրերը՝ «Բնութեան ու հենքներու կայունութիւնը» և «գիտութեանց իրենօնեարքիւնը։ Ըենթի-ին իր մեայ ա՛լ յայտարարիկ իր «օւառանականութեան պկզուելի» երաժշգի յառաջդիմութեան գաղափարը դառնայ և ամրողջական յղացք մը տիեզերքին։

Այսպէս կը տեսնենք թանձրացհալ ձեւավագութիւնն ։ Brunetière-ի վնայդտուում իմանք կ'առնէն, երբեմն, պատմական հանդամանք, մինչեւ զփոթուելու աստիճան գաղափարներու պատմութեան հետ։

Վնայդրուուն պատմական ձգուումը պատկերագրացուող համար մեր ընտած օրինակը յառաջդիմութեան գաղափարը եթէ տառարկութեան տակ առնուիր. զտելով՝ թէ շատ ոպացուցանիւլ ոչինչ կ'ապացտցուի, վիրցնենք զուտ զրական վիրլուծում մը, և տեսնենք թէ ինչպէտ Brunetière-ի ձեռքին տակ Madame de Staél-ի գէպերն իսկ կը գառնան եղագիսութեան ընթացքի վայրկանակներ ու հանգրուաններ։

Հեղինակը կը սկսի յայտարարելով թէ «Madame de Staél-ին տեղը, վէպի պատմութեան մէջ, կը գտնուի Rousseau-ին և George Sand-ի միջն ու ու և անա այդ տեղն է զոր կ'ուզէ նշգել և Կարինալ ընելու համար այդ տառ պետք է փնտուի այն տարրերը որոնք կը խնամիացնեն Madame de Staél-ին վէպէերը դիմ նախորդողներուն վէպէրուն ենու, ժամանակարաբար Rousseau-ի գէպերուն ենու. Ահաւասիկ այդ տարրերը՝ «իբրև քնարական վէպ» Delphine de Corinne, Nouvelle Héloïse-ի զուտ աւանդութեան մէջ են տրաքս անձմարտանմանութիւն և որպէս նորու տարօրինակութիւն։ Ուրիշ հասարակաց տարրը՝ հաւասարապէս և միշտ Rousseau-ին պէտ, անհյագ արագութիւնը և շարժուածականութիւնը որով Madame de Staél, այնքան յահախ որքան առիթը ներկայաւ նայ և ընդհշմարուի, կը զեղու զարուցութիւններ միշտ ճարտար, և աւելի յանափառ ածաստին, գաղաքականութեան, կրօնքի և արտօնութիւն զրայ։ Նմանանութեան ուրիշ գէծի, զերջապէս՝ «պիտի համարձակ կիմ չսել նի ։ Madame de Staél-ի հերոսունքներուն սիրային զգայնութիւնը՝ մինչեւ կուգայ նուիլ գիծով Rousseaum-ինիներէն։

Այսպէս հաստատելէ ետք ինչ որ Madame de Staél կը պարտի իր նախորդներին Brunetière կը շտափէ ի յայս բերել պահ զի՞ն երբ որո՞նք կը զատարոշեն մեր գործք և զայն կ'անհաջականացնեն ։ Jean-Jacques էն ծագող այս զգայնութեան շեշտին փակ մէջն է որ կը կայանայ զատարոշման ըստ կիրունքքը : Որովհեամ, Rousseau-ին հակա ռակ, Madame de Staél միշտ ապրած է իր ժամանակուան լատագոյն շընկերութեան կեդրոնին մէջ իսկ և ունկարապրելուն համար ընկերութիւնը՝ միայն յիշելու պիտօք ունէր ։ այս պարագան իր վկաներուն առաւ կրկնակ ինքնատպութիւն և օրո՞նք փշան նոյն ատեն, վաւերաթուղթեր՝ ժամանօթար նոյն համար ֆրանսական ընկերութեան պատութեան, ուստի մասամբ թիւններ՝ առ մէջ ժամանակ և ընկերութիւնն կոչուածին Ուրիշ ինքնատպութիւն՝ Madame de Staél-ի է որ, առաջին անգամն ըլլագով, գրեց վեց պին մէջ կնոյն ամբողջական կիննագրական նրա մանաւանդ ցոյց առաս փայլուն կերպով ընկերութեան անարդարութիւնը բարձրագոյն կիներուն նկատմամբ, ո ինչնորոշուած յարուցանելով անոնց կարողաւթեաններուն ազատ ծաղկումին զէմ, յենով ա՛յնքան գրգոր և ապիրատ նախապաշարութեաներու վրայ, զոր կիներուն միայն կ'սնդգիրած հանեն և որ մարդոց հոգն իսկ չեն։

Այս կը մնայ ապացուցանեա մ'նկ ող պիտի վերապրի Madame de Staél-ի ժամանգութեաննեն, իրմէն ետք լոյս առենիլիք վէպերուն մէջ, և յօդուածը վերջնալոց։ Այսպէս ։ Brunetière կը գտնէ թէ սին որ Madame de Staél-ի հերթաւակները կը պատահանջենն յանուն բարոյական և մահական կան իրենց բարձրութեան ա։ George Sand-ի հերթաւակները պիտի պահանջենն քիչ ետք, իրենց կիրքին իրաւոն բացառ

Այս երկրորդ օրինակն, ինչպէս առ ամջիննեն, նոյն եղանկացութիւնը կ'ելլին ։ այն է՝ Brunetière-ի մոտարական բաղադրութեան պատմական երեսը։ Այս քննարկաւը բարձրորդն ուշին կ անցեալի զմբըուն նումին իրեն համար ոչ միայն կարելի չէ զնանատել պրական գործ մը իր նիշութեամբ ժէքով, այլ՝ զայն հասկնազ վակ, որդուեց զայն նկատի պահնելու կախումին մէջ։ աւք ան կը դանուի հարկադրաբար, նախորդող և արտաքին կարգ մը դործոններուն ։

Այս հասկացողութեամբ զրականութեան ուսումը կը դառնայ սքանչելի միշտ ըմբռնելու ընկերութեան մը զազափարները իրենց կազմաւորման, ձեւափոխման և լինելութեան մէջ։

Բարեկամ՝ յստակ և բացորոշ արտայայտած գաղափարներու, նշգրիտ և բացայայտ զիրքաւորութերու, շատ անգամ, Brunetière հարկագրուած է բացատրութիւն տալ քննագատութեան, անոր առարկային, ինչպէս անոր մեթոսներուն մասին։

Այսպէս, ի միջի այլոց, կը սորվինք թէ քննագատութեան առաջին պարտաւորութիւնն է ըլլալ բացատրական։

Բացատրութիւնը պէտք չէ ըլլայ, ինչպէս էր, երբեմն, միայն նկարագրութիւն մը, վերլուծում մը կամ մեկնութիւն մը ուսումնակիրուած երկին։ Այս ամէնը անհրաժեշտ են, բայց քննագատին ճիզզ հոն չի սահմանափակուիր. ույժմ աւելին կը պահանջեն քննագատութեանն, և իրաւունքով — ան ճշտորոշելու է երկի մը առնչութիւնը՝ գրականութեան ընդհանուր պատմութեան, իր սեպին յատուկ օրէնքներուն, իր երեւան ելած միջավայրին և վերջապէս իր ենթինակին հետ։ Այս է որ յատկապէս կը կոչուի բացատրել։

ԱՄՓՈՒԵՑ

ՊԱՐԳԵՒԻ ՑԵՐ ՅՈՎՀԱՆՆԵՍԻԱՆ

(Տարուականիւն)

